

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԵՐ

### Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ ԿԵՍԱՐԻՈՅ

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Կեսարիոյ հիւսիս-արեւելեան կողմը կը գտնուէր Ս. Կարապետի վանքը, 18 քիլոմէթր հեռաւառութեամբ, Խոչ լեռան կուշտն ի վեր, և կիֆերէի հարաւային լեռնադաշտին արեմբառեան կողին վրայ. — Արշակ Ալպօյան, Պատմ. Հայ Կեսարիոյ, Ա. Հատոր, Գանիքէ, 1937, էջ 976:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Ս. Կարապետի վանքին ծագման պարագաները ծրաբուած կը մնան՝ աւելի կամ նուազ մատքութեան արժանի աւանդութիւններու ծոցը: Ժդ. Դարու սկիզբը սակայն, այս արդէն կը ներկայացուի իրբե «հաչակաւոր անապատ»: Հետագային Ս. Կարապետի վանքը գարձաւ նոտավայրը կեսարիոյ թեմին առաջնորդներուն, որոնց գաւազանը ծանօթէ գրեթէ անընդհատ յաջորդութեամբ: Մենք կը յիշատակենք հոս մէկ մասը միայն անանց, որոնք սոսկ Ս. Կարապետի վանահայրեր էին, կամ միենոյն առեն առաջնորդներ կեսարիոյ թեմին:

ՀԱՅ ՀԱՄԱՐ ՀԱՅՈՒԹ Առնենք իր դիտողութեանց առաջին քանի մը կէտերը:

Երբե առաջին «փօրաբիւն» և կանոնական ամեցուն: կը յիշուի թիւերուն կցեալ հոլովական կամ այլ մասնիկները գծիկով մը զատել, և գրել, օրինակ, 303-ին, փոխանակ գրելու 363-ին, առանց գծիկի: Այս նկատողութիւնը ուղղուած պէտք է նկատել ոչ միայն մեղի և սպիտաքի ծայրամասերուն, այլնաև ամբողջ Հայաստան աշխարհին: բոլոր գրական աշխատաւորներուն, գրքի հեղինակներուն, թերթի խմբագիրներուն, ներառեալ Էջմիածնին ամսագիրը, քանի որ ամէնքն ալ կը հետեւին մեր գործածած ձեին, թուանշանները և անոնց կցեալ գիրերը իրարէ կը զատեն գծիկով մը: Մենք անձամբ, այս պարագային, գծիկ չգործածածները երբեք սիսաւած պիտի չնկատենք, ոչ ալ այդ պատճառով պարտութիւնն ովրոք զգանքը: Եւ արզարի, հաճեցնելու համար մը բուրելի Գէորգո, հետեւով իր թելադրանքին, մեր ներկայ գրութեան մէջ թիւերուն հետեւող տառերը չենք զատած գծիկով . . . անշառչտ գիւտնալով միամասնակ, թէ տարրերութիւն պիտի չըները մեր գծիկ զնելը կամ չզնելը, քանի որ ինք պիտի շարունակէր շարել զանոնք առանց գծիկի . . .:

Ապա Գ. Ս. Ճ. «Խաւլ կը յայտարարէ մեր «Գալլիացի» գրելը, ենթադրելով որ բառին արձան է «Գալիլիա»: Մինչդեռ նախ քան նման զատաստան մը լնելը, եթէ պահիկ մը նայած րլլար Սաղիմայ տպարանի պարծանքը եղող Համարարքանին, պիտի համոզուէր որ «Գալիլիա» ձեով բառ գոյութիւն չունի մեր Աստուածաշնունին մէջ, այլ՝ միշտ «Գալիլիա»: Այս, այդ նահանգին հարաւային վրացին կը կոչուի Սամարիա, բայց ինք ոչ «Գալիլիա»: Եւ բողական լեզուներու մէջ ալ բառը «Գալիլիա» չէ, այլ՝ մեր արեւմտան բարբառի հնչումով՝ «Կալիլէ» կամ «Կալիլի» կամ «Կալիլէ» և ոչ «Կալիլիա»:

Մեր գրքի 21րդ էջի և 15-րդ տողի մէջ երեկու նախագասութեանց միջի զգալին կը նկատէ: Եւր բառի պակասը նման պարագաներուն Եւրին զանցառութիւնը մեր գիտակեց կամ անդիտակից գրելու ձեն է, մեր ոճն է, որ, ըստ մեղի, աւելի աղդու կը դարձնէ արտայայտուած միտքը: Ոչ ոք իրաւունք պէտք է զգայ կազմաւորուած միտքի մը կամ գրչի մը ոճն միջամտելու: Ուանք ալ, օրինակ, սովորոյթը — ըսենք ոճը — ունին գրելու՝ առանց հաշուի առնելու գործածուած բառերուն ծանրութիւնը կամ թիւերի կիրաւութիւնը այս կամ այն միտքը արտայայտելու ատեն: Ինչպէս ծանօթ է, ոճը մարդն է, և կարելի չէ փոխել ոճը, մինչև չփօրիսւի մարդը:

Դեռ կան երեք սիւնակներ նմանօրինակ գիտողութեանց, որոնց հանած վոշիկին մէջ պիտի չուղինք մտնել, հաստատելու կամ հերքելու համար զանոնք:

Հակառակ այս բոլորին, ինչպէս մեր գրութեան սկիզբը ըսինք, կը կրկնենք նաև անոք վերջաւորութեան: Մենք մեծապէս կը գնահատենք Պ. Գէորգ. Ս. Ճիշնիվի եւանի դրախտական մեր Համարեան առաջի մասին. և իրացէ սկսակար գտած ենք զայն: Մեր սիրելի Գէորգին բարեմտութեան և օգտակար հանդիսանալու վափաքի մասին երբեք տարակոյս չունինք, մէզի համար ոչ միայն իր գրութիւնը, այլ նաև ու մանաւանդ այս սկին է կարենը և գնահատելին: Կակ եթէ մեր այս գրութեան մէջ ուղղակի կամ անուղղակի թեթե նշգրակներ գործածուեցն, վատան թող ըլլայ թէ անոնք եղան իրքի արդիւնք մեր Հայրական հոգածութեան և համարանքին զոր ունինք իր անձին հանգէտ: Միշտ սիրով և աղօթքով:

Ենթաք Արքեզպ. Գլուխսելն

(Պատրիարք Հայոց Թուրքիոյ)

1. — Տեղ Ազարիա Վերտահանուշ, 1206.  
 2. — Կոստանդին Արք. Կեսարացի, 1274-  
 1307:  
 3. — Մարկոս Եպիսկոպոս, 1342:  
 4. — Թորոս Եպիսկոպոս, 1417:  
 5. — Յովհաննես Արքեպիսկոպոս, 1552-  
 1553:  
 6. — Աստուածատուր Եպս. Մշեցի,  
 1574-1576:  
 7. — Գրիգոր Արք. Կեսարացի, 1607-  
 1633:  
 8. — Դաւիթ Եպիսկոպոս, 1633-1642:  
 9. — Թորոս Եպս. Ասեցի, 1654:  
 10. — Մարկոս Եպիսկոպոս, 1662-81:  
 11. — Գրիգոր Արքեպիսկոպոս, 1683:  
 12. — Յովհանք Եպս. Կեսարացի, 1693-  
 1705:  
 13. — Դաւիթ Արք. Երեւանցի, 1746-  
 1776:  
 14. — Մատթեոս Եպս. Թալասցի, 1776-  
 1798:  
 15. — Ստեփանոս Արք. Մունիսունցի,  
 1798-1825. — Հմետ. Պատմ. Հայ Կեսա-  
 րիոյ, Ա. Հատոր, Էջ 913-934:

**ՄՇԱԿՈՒԹԱՅԹԻՆ.** — Սուրբ Կորապետի  
 Վանքին մէջ գործող սակաւաթիւ գրիչ-  
 ներ միայն ծանօթ են, որոնց գործերէն  
 հետևելուները հասած են մինչև մեր ժա-  
 մանակները:

Ա. — Գրիգոր Քին. Տումարզացի, Գրիչ,  
 1206ին օրինակած է մէկ Աւետարան. —  
 Ցիշտ. Զեռ., թ. 323:

Բ. — Ազարիա Գրիչ, 1438ին օրինա-  
 կած է Յայսմանուրի մը, Յովհաննէս Արք-  
 եպիսկոպոսի պատուերով. — Ցիշտ. Ժե.  
 Դարի, Ա. Մաս, թ. 546. Զեռ. Երեւանի,  
 թ. 4517:

Գ. — Յովհաննէս Քահանայ, Գրիչ,  
 1560ին օրինակած է մէկ Սուրոգութիւնց  
 Արիստոտելի, Սմբատ Գունդասապլի օրի-  
 նակն. — Պատմ. Հայ Կեսարիոյ, Բ. Հա-  
 տոր, Էջ 1855:

Դ. — Աստուածատուր Եպս. Մշեցի,  
 Գրիչ, 1574ին օրինակած է մէկ Մատենց,

Կերմիրցի Պայ Խաթունի փափաքով. —  
 Լոյս, 1906, Էջ 1101:

Ե. — Թորոս Եպս. Համթեցի, Գրիչ,  
 Արդի Դաւթի, 1642ին օրինակած է Ժողո-  
 վածոյ մը. — Զեռ. Զմմառի, թ. 167:

Զ. — Աստուածատուր Քահանայ, Գրիչ,  
 Արդի Մարտիրոս Քահանայի, 1683ին օ-  
 րինակած է մէկ Շարական. — Զեռ. Ան-  
 կիւրիոյ, թ. 172:

Է. — Մկրտիչ Գրիչ, Հ. 1700 թուի  
 օրինակած է Պատասանացիր Միմիթոր  
 Գոշի, Կեսարիոյ առաջնորդ Կեսարացի  
 Յովհանքի Եպիսկոպոսի համար. — Լոյս,  
 1906, Էջ 1127:

Ը. — Տիրան Գրիչ, 1768ին օրինակած  
 է վիճաբանական գրուածք մը՝ «Թէ Քրիս-  
 տոս կարէ ասիլ անօթ աստուածային»  
 խորագրով. — Զեռ. Երեւանի, թ. 10155:

Թ. — Գրիգոր Քահանայ, Գրիչ, 1797ին  
 օրինակած է Շարականց մը. — Զեռ. Երեւ-  
 անի, թ. 4903:

Ժ. — Յովհաննէս Վրդ. Դաղատացի,  
 Գրիչ, 1804ին օրինակած է մէկ Մելինու-  
 րիւն Մարկոսի Մաշկուրցի Բարսեղ Վար-  
 դապետի. — Զեռ. Անկիւրիոյ, թ. 85:

ԺԱ. — Մեսրոպ Արդ. Կ. Պոլսեցի, Գրիչ,  
 1805ին օրինակած է մէկ Փողովածոյ. —  
 Զեռ. Ս. Յ., թ. 690:

ԺԲ. — Յակոբ Դպիր, Վրդ. Հանէսեան,  
 Կեսարացի, Գրիչ, օրինակած է,

1. — Հաւաքածոյ մը, 1818ին. — Զեռ.  
 Անկիւրիոյ, թ. 233:

2. — Քարոզիլիր, Յ. Նալեանի, Հա-  
 մառօտեալ Կեսարացի Մանուկէ Վարդա-  
 պետի կողմէ, 1822ին. — Զեռ. Անկիւրիոյ,  
 թ. 60:

ԺԳ. — Եղիա Մրկ. Դերձակեան, Գրիչ?  
 օրինակած է 1834ին մէկ Քարոզիլիր -  
 Տաւելեան Երջանակ Խռանիւնի - , Մա-  
 ռուկեան Կարապետ Վարդապետի, Բագ-  
 րեանդցի Շահնազարեան Մանուկի պատ-  
 ուէրով. — Ցուցակ Զեռ. Նոր Զուլայի,  
 Բ. Հատոր, Էջ 141:

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ